




ՄԱՍԻԱՅԱՂԱՒԻ

Ա. Ի Ե Տ Ո Բ Ե Ր

Հ Ա Յ Ա Խ Տ Ա Յ Յ

ԱԶԳԱՅԻՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԱՇԽԱԲԱԴԱՌ ԼԵԶՈՒԻ



Արբոր ուսումնական եւ կարեւոր խնդրոյ մը վերայ օրինաւոր եւ վայելչական կերպով վէճ մը բացուի մեզի հետ, որքան եւ տարբեր լինի մեր կարծիքը այն վէճը բացողին կարծիքէն մեզի պարտք կճանաչեմք յարգանօք եւ քաղաքավարութեամք պատասխանել, եւ մեր կարծիքը եթէ ուղղագոյն կհամարիմք՝ պաշտպանել; առանց կրից եւ հակառակութեան:

Այսպիսի խնդիրներէն մէկն է աշխարհաբառ լեզուի ընտրութիւնը, որոյ վրայ արդէն շատ անդամ զանազան գրուածքներ եղած են՝ թէ մեզնէ եւ թէ յայլոց: Մօտերս

«Կոռուկ չայսց աշխարհին» ամսագիրը երկու յօդուած հրատարակեց իւր է եւ թ թիւբուն մէջ՝ ընդհանրապէս մեր հայերէն աշխարհաբառ լեզուին վրայ, յօրում այն ամսագրոյն խմբագրիչ Աղաբեգեան Պ. Մարկոսը ընդարձակ եւ հմուտ գիտողութեամբ կխօսի գրեթէ ամէն հայաբնակ կողմերու աշխարհաբառ լեզուաց ձեւանալուն պատմութեանը եւ պատճառներուն վրայ:

Այն երկու յօդուածոց մէջ տարակյաս չըկայ որ խիստ շատ են իրաւացի եւ խելացի խորհրդածութիւններ. բայց եւ քանի մը անձշութիւններ կերեւին, զորս հարկ չեմք համարիր այս տեղ մի առ մի յիշատակել. վասն զի առ այժմ մեր դիտաւորութենէն

գուրս աշխատութիւն է այն . մանաւանդ որ նոյն խակ յօդուածներուն արգոյ հեղինակը իւր աշխատութիւնը կանուանէ « Մեր արդեան բարբառին վեր խվերոյ եւ համառ պատմութիւն » :

Բայց չեմք կրնար առանց դիտողութեան թողուլ նորա գրուածքին վերջի հատուածներէն մէկը, որով կըսէ . « Մենք էլ կխոս . « առվանիմք Գեր . Խորէն Վարդապետին հետ « որ մեր նախնեաց լեզուն մեր արգեան լե . « զուին համար մի առատ եւ անսպառ հանք է , ուր տեղաց պէտք է մեր նոր լեզուն իրա « հարստութիւնն ու զարդարանքը փնտու . « բայց, երբ, ինչ մասին, եւ ինչպէս, ահա « այս կէտն է որ մինչեւ այսօր մեր արգեան « գրականութեան մէջ, ոչ նշառուել է, ոչ առաջարկուել է եւ ոչ էլ այս կամ այն գրեք ան « համար գրողներու ուշադրութեան տակն է ընկել » : Այդ խօսքերը կարգացողը հարկաւ կսպասէ բոլորվին նոր եւ չլըսուած առաջարկութիւն մը կարգալու . ուստի եւ շատ պէտք է զարմանայ, — ինչպէս որ մեք եւս զարմացնք, — երբ կարգայ քանի մը տող վերջը նոյն պարոնին այս խօսքերը . « Կարծել թէ « աշխարհաբառ լեզուն մօտեցնելով գրաբառին, կամ թէ աշխարհաբառին ճոխութիւն, զարդութիւն, զարդարանք, զօրութիւն, աղգուութիւն, աղգուութիւն տալու համար պէտք է գրաբառին « նմանեցնել կամ գրաբառից փոխ առնել, « գրաբառ լեզուն հասարակաց կամ ժողովրդական անելու համար, մի ցնորդ է, որ « էութիւն ոչ այս գարումն եւ ոչ եկող գարումը կարող կլինի ունենալ, եւ շատ քիչ « ճաշակ եւ գաղափար ունենալ է մեր նախ « նեաց լեզուի հոգւոյն եւ ընութեան վրայ, « մանաւանդ ոսկի գարու գրականութեան » :

Պարոն Աղաբէգեանին այս վճռական խօսքը մեք չեմք կրնար ընդունիլ . եւ կարծեմք թէ ամենեւին ցնորդ չէ յօւսալլ՝ թէ ինչպէս որ մեր գրոց լեզուն այս վերջին հարիւր տարուանս մէջ իւր յետին բարբարոսական պիճակէն այնքան վերանորոգուեցաւ որ ոսկի գարու գրականութեան յիրաւի մօտեցաւ, գէթ սակաւաթիւ մատենագրաց ճարտար գրիչներով, — այսպէս եւս կարելի է նաեւ այժմու աշխարհիկ լեզուն այնպէս մաքրել եւ գրաբառին մօտեցընել որ ժամանակաւ գրեթէ գրաբառ լեզուն դառնայ, եւ լինի հասարակաց լեզու, եթէ ոչ սամկաց՝ գոնէ ամենայն կարգաւ գրել գիտողաց գէթ այնչափ հասկանալի՝ որչափ որ հասկանալի է

Կոռունկին լեզուն նոյն խոկ Տփխիսեցւոյն, Դանձակեցւոյն, Ագուլեցւոյն, Երեւանցւոյն, թողթէ Պօլեցւոյն, Խրիմեցւոյն, Վանեցւոյն կամ Մշեցւոյն : Եւ կարծեմք թէ ոչ ոք կրնայ այս մեր յօյսը իրաւամք ցնորք համարիլ :

Բայց մեք աւելի իրաւունք կհամարիմք զարմանալ, եւ ոչ թէ ցնորք, այլ նախապաշարումն անուանել Պ. Աղաբէգեանին այն խօսքը որ կըսէ . « Արդ մենք կարծում ենք, « որ ոչ Պօլիս, ոչ Շմիւռնիա, ոչ Փարիզ, ոչ Թէոդոսիա եւ ոչ այլ տեղուանք չէ կարել « Արդեան մեր աշխարհիկ կենդանի լե . « զուն ծաղկի, զարդանայ . ուրտեղ հայկա « կան ընկերութիւն կամ ընաանիք չկայ, « այն տեղ չայ լեզու չլինիլ . հայրենեաց « երկրին, երկնքին, օդին, հովին, ջրին, հողին մէջ պէտք է խօսուի, կազմուի, զարգանայ հայրենական աղգային լեզուն : Կարելի է որ, ինչպէս մի հայր Դեւնդ եւ « Խորէն Վարդապետ եւ ուրիշները վեր կենան, եւ մինը Պլպուն Աւարայրի երգէ, « եւ միւսն էլ մեր Արայ, Զարմայր եւ այլ նահապետներու կեանքն ու բարքը նկարագրէ . բայց ովյ չխօստովանում այսօր, որ « գրքերում գրուած լեզուն որ փոքր իշատէ « կենդանի մարդկանց բերնումը ման չգալի, « մեռած է » :

Այս խօսքերուն առաջին եւ վերջին տողերուն մէջ մեծ հակասութիւն մը կտեսնեմք, որ անտարակայս ամէն կարգացողի աչքին ալ կզարնէ : Դնեմք թէ Փարիզու մէջ կարելի չէ աշխարհիկ լեզուն ծաղկեցընել՝ քանի որ այն տեղ հայկական ընկերութիւն կամ հայ ընտանեաց բազմութիւն չկայ . բայց թէ որ լինէր այն մայրաքաղաքին մէջ հարիւր յիսուն ընտանիք՝ հանդերձ հայ եկեղեցականօք, հայ եկեղեցիներով, հայկական ուսումնարանով, հայկական դպրոցներով մանչ եւ աղջիկ տղայոց, հայկական տպարանով, — ինչպէս որ կան այս ամենայն բաները իթէոգոսիա, — չեմք գիտեր ինչու համար անկարելի պիտի լինէր մեր աշխարհիկ լեզուն ծաղկեցնել նաեւ Փարիզու մէջ : Դարձեալ միթէ Պ. Աղաբէգեանը այս խօսքերը գրած ժամանակը մոռցած է իւր իսկ ըսածը այս յօդուածներուն մէջ վենեակայ եւ Վեննայի Մխիթարեանց վրայ : Միթէ այդ Մխիթարեանց վանքերը հայրենեաց երկնքին, օդին, հովին, ջրին, հողին մէջ շինուած են որ այնքան լաւ խօսուեր կազմուեր եւ զարգացեր է անոնց մէջ հայրենական աղգային լե-

զրմ, ոչ միայն գրաբառը, այլ եւ աշխարհաբառը: Այս, Աւարայրի Պապուին երդիչը, եւ Արայի, Զարմայրայ եւ այլ նահապետներու կեանքն ու բարքը նկարագրող «Տաղան» «Դաւոր բանահիւսը, որ քաջ տեղեակէ ճան «նաչուել մեր գրոց լեզուին մէջ իր հեղի «նակութիւններովը ու թարգմանութիւններով», Պ. Աղաբէգեանին սճովը եւ լեզուովը չեն գրած իրենց բանահիւսութիւնքը: բայց պէտք է դիմուայ որ այն երկու բանաստեղծից այն գրուածքները՝ գրոց լեզուաւ չեն, այլ մեր նախնեաց վերջին մատենագրութեան տաղասացութիւններուն հետեւութիւն, զոր թերեւս Պ. Աղաբէգեանը չէ ճանչցած: Այսու ամենայնիւ մեք կհամարձակիմք ըսել թէ այն նոցա լեզուն՝ հանդերձ իւր գրաբառի նման ձեւովը՝ աւելի ընտանի է անշուշտ ամենայն հայ մարդու՝ քան թէ, օրինակի համար, Կոռունիին ասոր նման բացարութիւններն: «Ռուսիաբնակ Հայք էլ և գաստիարակութեան մէջ թուրքիաբնակ Հայք երից աւելի կամ պակաս լերացիով վարմունք «չեն բոնել: Այս աշխարհում էլ, սկզբումը «աղգային եւ բարոյական գաստիարակութեան ուղղուրիւնը չէ ճանաչուել, թէ եւ «Հայկական նախնի դպրութեանց համար ջանք «եւ փոքր եղել է: Երեսուն կամ քառասուն «տարի յառաջ, երբ Եւրոպական լուսաւուրութեան զեփիւուր Ռուսիոյ սեպներից անց «կենապով եկել Հասել եւ Հայոց աշխարհին վերայ էլ է շնչել մի փոքր, Հայք գաստիարակութեան հարկաւորութիւնը զգացել են, եւ «մեծ ցանկութեամբ կամեցել են նրա աշշակից աշակել»: Հայրկ է արդեօք հարցընել ընթերցողին թէ արդեօք ո՞ր ուամիկը աշխարհաբառի տեղ կդնէ այդ բացատրութիւնները, եւ կամ ինչ տարբերութեան ունի այդ լեզուն՝ ըստ Խրթնաբանութեան շատ մը գրաբառ շարադրութիւններէ: — Եթէ այն խօսքերը միայն նոտրեցինք, որ մեզի աւելի խրթին երեւցան:

Այն թողումք. չգիտեմք ինչպէս կամ ինչ պատճառաւ կվճռէ Պ. Աղաբէգեանը թէ Հայկական ընկերութիւն կամ ընտանիք՝ ուստի եւ Հայ լեզու չկայ եւ չկրնար լինել ոչ միայն իՓարիզ եւ իԹէոգոսիա, այլ եւ ոչ ի Զմիւննիա, այլ եւ ոչ իՊոլիս... Զմիւննիոյ Հայ ընկերութիւնը, Հայ լեզուն, Հայ գրականութեան եռանդը, մեզնէ աւելի Պ. Աղաբէգեանին պէտք էր յայտնի լինէր. բայց մեք եւս լաւ գիտեմքի միայն նույնային համալսարաններ, ճեմարաններ, վարժարաններ, ուսումնարաններ, գպրեվանքեր, թանգարաններ, արուեստանոցներ, արաբաններ, գիտարաններ եւ ամէն տեսակ աղգային լուսաւորութեան գործիքներ, եւ աղգը գաստիարակող քաջ եւ Հայկաբան վարժապետներ... Իսկ եթէ միտքը այն է որ այժմն դադրի ամէն մարդ իւր որդին այն մայրաքաղաքները յուղարկելին, եւ Հայատան յուղարկէ, պէտք կլինի հարցընել իրեն թէ արդեօք Հայաստանի ո՞ր գեղը, ո՞ր վանքը,

եւ աղգային հայկական հոգին, այլ եւ Հայերէն աշխարհաբառին սէրը ուրիշ ամէն տեղերէ առաջ իջմիւնիա զարթեցաւ ու ծաղկեցաւ, եւ անկից տարածուեցաւ իՊոլիս եւ ուրիշ տեղերը: Իսկ «Պօլսոյ մէջ Հայկական ընկերութիւնը, ըստ կերեւ այն մարդուն ըսածին, որ կը պարզէ եղեր թէ աշխարհիս երեսը Փեքին քաղաք գտնուիլը ես չեմ ընդունիր, որովհետեւ աչքովս չեմ տեսած: Բայց Պ. Աղաբէգեանը շատ լաւ կճանաչէ Պօլիսը, եւ անոր մէջի Հայկական ընկերութիւնը, որ 200,000 Հայերէ ձեւացած է, եւ որոյ նման Հայկական ամբողջ եւ ամիսփ ընկերութիւն ոչ իջիսիս կդանուի, ոչ յերեւան, ոչ իվան, ոչ իՄուշ, եւ ոչ Հայաստանի ուրիշ որ եւ իցէ քաղաքներէն մէկուն մէջ:

Պ. Աղաբէգեանին վերջին խօսքովը վերջացըները նաեւ մեք այս մեր Համառօտքընը: Կըսէ Պարոնը. «Հայաստանում պէտք է լինին մեր Հայկական դաստիարակութեան համար մեր վարժատունները, եւ ոչ օտար երկիրներումը. եւ ամէն տարաբնակ Հայ մարդ իւր որդւոյն Հայերէն խօսիլ եւ գրել սորվեցընել տալու «Համար, ոչ թէ Փարիզ, ոչ թէ Մոսկուա «կամ ուրիշ աեղուանք պէտք է յուղարկէ, այլ իր Հայրենի աշխարհը, մայր Հայրենիքից պէտք է մայր Հայրենեաց որդւոց «մէջ մայրենի լեզուն տարածուի»: — Եթէ այս խօսքերը իբրեւ բաղձանի կըրուցէ Պ. Աղաբէգեանը, մեք եւս ըստ ամենայնի համաձայն եմք իրեն հետ. եւ կաւելցընեմք թէ ուր էր թէ ժամ մը առաջ գային հասնէին այն օրերը՝ յորս Հայք իրենց որդւոցը ուսմունք, արուեստաններ, գիտութիւններ սովորեցընելու համար՝ ոչ Մոսկուայի կարօտ լինէին, ոչ Փեթրաբուրիկի, ոչ Լանտանի եւ ոչ Փարիզու, եւ ոչ ուրիշ որ եւ իցէ Եւրոպական քաղաքի, այլ Այրարատեան նահանգին մէջ ունենային համալսարաններ, ճեմարաններ, վարժարաններ, ուսումնարաններ, գպրեվանքեր, թանգարաններ, արուեստանոցներ, արաբաններ, գիտարաններ եւ ամէն տեսակ աղգային լուսաւորութեան գործիքներ, եւ աղգը գաստիարակող քաջ եւ Հայկաբան վարժապետներ... Իսկ եթէ միտքը այն է որ այժմն դադրի ամէն մարդ իւր որդին այն մայրաքաղաքները յուղարկելին, եւ Հայատան յուղարկէ, պէտք կլինի հարցընել իրեն թէ արդեօք Հայաստանի ո՞ր գեղը, ո՞ր վանքը,

որ քաղաքը յուղարկելու է։ Զեմք կարծեր որ Տփխիսը ցուցընէ մեղ, զոր եւ չեմք կարող մայր հայրենի անուանել, եւ յորում հասարակ ժողովրդեան սովորական գարձած վրացերէն լեզուն թողուն ու հայերէն խօսիլ սկսած դեռ քանի մը տարուան բան է. ապա ուրեմն ուր կուզէ որ յուղարկուին այժմ Հայոց որդիքը։ Իրաւ է որ ինքը այս եւս կը-սէ թէ հայերէն խօսիլ եւ զրել սորվեցնելոց տարու համար. բայց միթէ սոսկ հայերէն, եւ այն աշխարհաբառ խօսիլ սովորեցընելու, եւ աշխարհաբառն ու գրաբառը լի անտանելի քերականական եւ ուղղագրական սիսալանօք գրել սովորեցընելու համար՝ կարժէ արդեօք սոփել տարաբնակ Հայերն որ Հայաստան յուղարկենց որդիքը։ Դնեմք թէ արժէ. գարձեալ հարցարցընեմք, ուր յուղարկեն, Հայաստանի որ քաղաքին կամ որ գեղին կամ որ վաճաքին ուսումնաբանը . . .

Ոչ, Պարսն Աղաբէգեան, մըքան եւ սաստիկ եւ եռանդուն լինի մեր հայրենասիրութիւնը, պէտք է զգուշանամք յանկարելիսն ձգտելոյ. պէտք է զայն ընեմք նաեւ այժմ՝ ինչ որ հինգերորդ գարուն մէջ անգամ ընելու սոփուեցան մեր երանելի նախնիքը, մինչդեռ անհամեմատ առաւելութեամբ շէն էր Հայաստան ուսումնասէր թագաւորով, հը-

զօր նախարարներով, հարուստ իշխաններով, իմաստուն եկեղեցականներով, ծաղկեալ վաճառականութեամբ եւ ամենայն քաղաքական բարեկարգութեամբ։ Պէտք է որ ինչպէս նոքա կճանաչէին յայնժամ Աղեքսանդրիոյ, Բիւզանդիանի, Աթէնքի եւ Հռովմայ ուսումնական առաւելութիւնը, եւ այն քաղաքաց համալսարանները կյուղարկէին իրենց հասարակ գպրոցներուն յաւաջադէմ աշակերտաները, այսպէս եւ մեք թէ տարաբնակ եւ թէ մօտաբնակ որդիքս Հայաստանի՝ օր մը առաջ ունենամք մեր գտնուած աեղերուն մէջ հասարակ եւ միջակ գպրոցներ եւ ուսումնաբաններ, յորս կարելի լինի հայերէնը լաւ սովորիլ. բայց չմոռնամք որ բարձրագոյն գիտութեանց եւ արուեստից համար գեռ շատ տարիներ կարօտ պիտի լինիմք Մաքուայի, Փեթրպուրկի, Փարիզու եւ Լոնդոնի համալսարաններուն։ Ապա թէ ոչ, մինչեւ ցերը խաղալիկ պիտի գառնայ մեր ժողովուրդը քանի մը թերավարժ եւ թերուսումն անձանց, որ իրենք զիրենք լիմէջ կուրաց միականի տեսնելով՝ կուզեն կարժեցընել թէ մէկ մէկ հարիւրաչեան Արդուներ են, ամէն բան ուսմող, ամէն բան գիտացող, եւ ամէն չգիտացած բաներնուն վրայ համարձակ վճիռներ առուող։

Ա. Ռ. Ա. Կ

ՃԱՆՃ.

Եզ մը յոդնած տուն կըդառնար իդաշտէն.
Եղջիւրին ծայրը բազմած էր ճանճ փոքրիկ.
Ճանճին մէկը դիմացն ելաւ բըզզալէն,
Հարցուց միւսին. «Ուստի կուգաս, ճանճ քուրիկ»։

Իսկ նա ուռեցաւ,
Փըչեց ինքըզինք,
Պատասխան տըւաւ,
«Մենք գաշտ հերկեցինք»։

Առակ ըսածըդ այսպէս ահա միշտ
Իրական դէպքի օրինակ է ճիշտ.
Քեզ չեն պատահած այնպիսի անձինք
Որ կըսեն միշտ, «Մենք սանկ ու նամնկ ըրինք»։